

ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿԱՆԵՐՈՒ ԴԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՎԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայերը արդէն իսկ իրենց շռւրջը պատահած զագանային արարքներէն մհեծագէս մասնագուած էին, և իրենց համարկուած փորձերը յարմար էին միայն դէպի զիտական առարարութարան քշուող անառաներուն Այս փորձերը զիտական օքէն հաստատուած աեսութեան մը արդիւնքն էին Այսպէս, քրագմաթիւ Հայեր այս անմարդկային փորձերուն ենթարկուցան, բայց անսնք ուրիշներուն առաջ ջութեան ո՞չ մէկ պաւատ ունեցան . . . Ո՞չ մէկ զրտական արդիւնք տուիին անսնք լինեց Հայերը, որտնց զոյսութիւնը անառաներէն աւելի պատու ոզուրկ եղած էր, զիտական աեսութիւններու զոհները զարձան, Արքան որ կը յիշեմ, բժամանդէ վարուկուած հայերէն առանուած արիւնք էր կրզրութիւնութարիշ Թահոնինին ներարկուեցաւ, զինք առնգործունեացած հաշտակելէ առար, բայց բժշկուկան օքէնքներուն յառաւէ պահանջքիւ

Երբ Պաշտպանութեան Նախարարութիւնը այս վկայութիւնները ուրացու, թէ զիտարայժ Քէմալը և թէ Սալահէտինը երկրարդ նամակ մը Խմբագրեցին Քէմալը վերահաստատեց իր ստոխին վկայութիւնը թէ ժամանակի բարդութեան հայ երիտասարդներ բժամանակի ներարկելի շիճուկի փորձերու միջոցու սպաննաւոցան և այս անջնջելի բիծ մըն է Թուրք քժկութեան պատուին, Այս զարմանք կը յայտնէր թէ ինչո՞ւ շատ մը ուրիշ բժշկուկան հաստատութիւններ և բժիշկներ լուս կը մեռյին և իրենց բժշկուկան կոչումնին պատիւը չէին պաշտպաններ Բաւուկու և մատնաւանքներ թէ Պաշտպանութեան Նախարարութիւնը միայն հայտարարութիւնի Պատերազմին բացուած էր և իր ուսունացներէն 150ր Հայեր էին Բայ այս ականատեսներն, Փրօֆ. Համարի Առաջարկ կատարուած փորձերուն զբանար նպատակն էր ոքնուել այս շիճուկին զանազան ազգեցաւթիւնները՝ սրաի, ուղեղի, ինորդի և այլ զարծուր աններու վրայ, և այս նպատակին նոմար ան բանուուր վաշտերու մէջ ձառայող Հայ զինուուրները կ'զգագործէրը, Առարքացին Հայուսաւանի Պետական կեղրանական Պատմական Արխիք. ը միակ անդն և որ այս փորձերուն վերաբերեալ վաստաթուզթեր պահուած են և մանրամասնութեամբ նըշուած ու ցուցակագրուած են,

Ներք ճշմարտութիւնը կ'ուրանային և աճշմարտութիւնը հաստատել չէին պահանջեր, երբ այս վիճարժուութիւնը յառաջ կու զար, Տքթ. Ա. Ասանճեանը յայտնեց թէ Փրօֆ. Համարի Առաջարկ շիճուկի փորձերու հեղինակը, մտային խանգարումի ծանր վիճուկէ մը կը տառապէր և զինք սափազգործու սահմանափակուած էին իր բժշկուկան վարժարանի զարմանատան մէջ: Անորոշ և թէ այս խելագարութեան վիճուկը ծրագրաւուած էր կոմ թէ ան անխուսափելի արդիւնքն էր այս բնդ հարութիւն, որուն կ'ենթարկը կը լուսաւ Անորոշ և թէ այս խելագարութեան վիճուկը ծրագրաւուած էր կոմ թէ Ասանճեանը պատճառաւ իր ունեցած մզգուանացներուն: Տքթ. Ասանճեանը Մագնոր Հարցարժուից Յանձնաժողովին կոչ ուղաց որ այս հարցը քանի Ամանաւաշելի և թէ Տքթ. Ելքիբրի սպանկաններէն մին իր յայտնէ թէ Ելքիբրը զարծու զեր մը ունել բժամանդի զինքի Հայ զարմանաթուզթերուն մէջ:

Կը յայտնուի թէ Անորէն Երզումկայի մէջ, բանակի բժիշկ Նբամանատար Համար շիճուկի փորձերու երկրորդ շարք մը կը կառարէր, երրորդ բանակի երեսուներորդ հետեւակ զօր սրամնի իր յայտնէ թէ Ելքիբրի զանդի Հայ զարմանաթուզթեր մը այս փորձերուն կ'ենթարկուած ին սան Պահանքը Այս վարժարանի Առաջարկը ին բացուած էր և իր ուսունացներէն 150ր Հայեր էին Բայ այս ականատեսներն, Փրօֆ. Համարի Առաջարկ կատարուած փորձերուն զբանար նպատակն էր ոքնուել այս շիճուկին զանազան ազգեցաւթիւնները՝ սրաի, ուղեղի, ինորդի և այլ զարծուր աններու վրայ, և այս նպատակին նոմար ան բանուուր վաշտերու մէջ ձառայող Հայ զինուուրները կ'զգագործէրը, Առարքացին Հայուսաւանի Պետական կեղրանական Պատմական Արխիք. ը միակ անդն և որ այս փորձերուն վերաբերեալ վաստաթուզթեր պահուած են և մանրամասնութեամբ նըշուած ու ցուցակագրուած են,

Հայոց ջարդին մէջ ձեռնամուխ եղող թուրք թժիշկները որպէս մսագործներ նկորագրելը անսուցմէ ոմանց ըմբռնումէն չի տարբերիր. Արտք պաշտօնեայ մը, որ Օսմանեան կառավարական Պաշտօնեաներու վարժարանը ուսանած էր և որ մոտէն ծանօթութիւն ունէր կարգ մը նշանաւոր թուրքերու հետ, որոնք ձեռնամուխ էին ցեղասպանութեան իրագործան մէջ - «Բարձրաստիճան սպաներ և պաշտօնեաներ», Տիարդէքիրի և իր հակակառին տակ եղող շրջաններու երեսելի անձնաւորութիւնները - թուրք թժիշկի մը կողմէ արտայայտուած այսպիսի ըմբռնում մը կը յայտնէ. -

«Ազիզ Պէյ անունով թժիշկ մը ինձի պատմեց թէ երբ Մէրզիֆուն կը գտնուէր, Սվազի նահանգ, լսեց թէ Հայերէ բազկացած կարաւան մը ջարդուելու կը զրկուէր ուն բայմուամբն գնաց և ըստ «Գիտենք թէ թժիշկ մըն իմ և թէ թժիշկներն ու մսագործները իրարմէ չեն տարբերիր, որովհետեւ թժիշկներուն գլխաւոր պաշտօնը մարդ արարածներուն միսր մորթել է, Ներկայիս Էսմակամին պարտականութիւնը մեր պարտականութենէն չի տարբերիր - մարդ արարածներու մորմինները մորթել ուստի կը խնդրեմ որ զիս արտօնէք այս վիրարուժական դորձողութեան անձամբ տկանատես ըլլուրաւ Արտօնութիւնը տրուեցաւ Արտօնուած վայրը թժիշկը չորս մսագործներ գտաւ, որոնցմէ իւրաքանչիւրին ձեռքը երկոր գտանկ մը կար, Պատիկունները Հայերը տասր անձեր հաշուազ խումբերու կը բաժնէին և զանոնք մէկ մէկ մսագործներուն կը զրկէիս: Մսագործը Հայէն կը պահանջէր որ իր վիզը երկարէ, և ան կը կատարէր այդ պահանջքը ու ոչխարի պէս կը մորթուէր: Թժիշկը անոնց մանուան դիմաց տոկուու կարգութենէն զարմացաւ Զահերը ոչ մէկ բառ կ'արտասանէին և վախի ոչ մէկ արտայայտութիւն ցոյց կու տային:

Աւելի ուշագրաւ իրողութիւն մը այնէ, թէ Մէրզիֆունի (Մարզուան) հայմանամբ թժիշկ մըն էր, Տքթ. Յայիք: Երբ ան ձերբակալուեցաւ, թուրք օրաթերթ մը ուշագրութեան յանձնեց այս իրողու

թիւնը, թէ բացի իրեն վերագրուած անդթութիւններուն, ան կը պարծենար իրեն ենթակայ եղող հազարաւոր Հայեր ջարդած ըլլալուն, Մէրզիֆունը կը գտնուի Պոլսէն արեւելք, 250 մզոն հեռաւորութեամբ, Սվազի նահանգին մէջ և նահանգային վարչածեի կառույցին համաձայն, Էայմանամը ստորագաս է մուրիսկերիթին, որ նահանգին հօփսէրն էր: Սակայն, ինչպէս Գիրզմանացի գործիչ Մօզէլը Պէրլիս տեղեկացուց, Յայշիքը, որպէս Մէրզիֆունի լիթթինատին գլխաւորը, նահանգի կառավարիչ Մուամարի հետ ուղղակի կը հազորդակցէր. փոխանակ իր անմիջական գլխաւոր մուրիւէրիթին միջոցաւ: Գիտակից գտանալով Մէրզիֆունի մէջ իրագործուած վայրագութիւններուն կարեն, բութեան, Բրիտանական փոխ Բարձրագոյն Գոմիսիրը Պայտոյ մէջ, փոխ Մավակալ Ծիչըրտ Ուէկպա, մանրամասն տեղեկացիր մը զրկեց Պայթուրին, 17 Փետր. 1919 ին, որուն մէջ Տքթ. Յայշիքը յաճախ յիշուած էր որպէս գլխաւոր կազմակեր պիշը քաղաքաբին մատաւորապէս 13 000 Հայոց բնաջնջման: Յայշիքի անունը՝ գրիշաւոր մեծուակիցներու ցանկին առաջինը:

Համաշխարհային Պատերազմի ընթացքին, Բրիտանական Արտաքիրն Գործոց Նոխարարութիւնը վաւերագրերու երկար շորք մը հրատարակեց: Այս վաւերագրերը հաւաքած էր պատմազիր Առնօլտ Թօյնապին և անոնց նոխարանին մէջ կը հաստէ թէ Մէրզիֆունի ջարդերը աւելի ուշագրու էին ուռիշ տեղերէ. ուր Հայոց զէմ պատրաստուած Օսմանեան կառավարութեան ծրագիրը կ'իրագործուէր . . . և նպատակ չկար տեղահանները որոշուած հանգրուանը զրկել: Անոնց կարաւանները ամբողջութեամբ կը ջարդուէին անմիջապէս որ ճամբռուն վրայ գտնուող յաջորդ քաղաքը կը հասնէին»: Բրիտանական Արտաքիրն Գործոց Նոխարարութեան զրկուած գրաւոր վկայութեան մը մէջ, Տքթ. Ուայթ, Մէրզիֆունի «Անատօլէ Ամերիկան Գոլէճի Տնօրէնը, որ ջարդերուն ամբողջ ընթացքին հոն կը գտնուէր, կը շեշտէ թէ երազմաթիւ դատապարտականներ բանտերէն ազատ արձակուած էին և ջարդերու վայրերը այս ա-

առգամկներուն խումբերով կը զիստային . . . : Կ'ենթագրուի թէ Մէրզիֆունի 12,000 հայերէն միայն մի քանի հարիւրը ազատեցան . . . կային նաև մհծագոյն հերոսութեան և հաւատքի տիպարները Ամանք քաղջութեամբ և հանդարտութեամբ սկսոն իրենց ճամբորգութիւնը, որպէս հրաժեշտ ըսելով ազօթեցէք մեղի համար։ Մենք ձեզ կը կիրէն պիտի չտեսնենք այս աշխարհի մէջ, բայց որ մը կը հանդիպինք։

Փրօփ. Թէկոտոր Ա. Էլմէր, Ամերիկեան ուսուցչական կազմի անդամ, խօսելով իր անձնական փորձառութեան մասին, կը հաստատէ դատապարտեաներուն գերը որպէս չրջող մարդասպան խումբեր և կը պատմէ անձնական նկատումները Գոլէճի պահակին, Զէրքէզ մը՝ որ հրահանգուած էր կարաւանի մը ընկերացիլ։

Ան մէկ - երկու օրին ետք վերադարձաւ և պատմեց թէ ինչպէ՞ս այս 1200 է աւելի անձերը հինգ հոգինոց շարքերով իրար կապուեցան և Ամսուիտ քչուեցան . . . Անոնք կացիներով ջարդուեցան։

Ամսոնի մէջ, Ամերիկեան Հիւպատոսութանի ներկայացուցիչ Տիտր Փիթըը ի գուր ջանաց զերծանել Հայոց պարպումը և բնաջնջումը։ Ան կապ կը պահէր Գոլէճին և Մէրզիֆունի հիւանդանոցին հնատե 25 օգոստ. 1915ի իր տեղեկագրին մէջ կը յայտնէ թէ կառավարիչ Տքթ. Ֆայիիքը համամիտ էր 300 թրք. զրուշ (ոսկի դրամ) առնելու որպէս փրկարին, այս Հայերը աքսորէ ազատելու համար։ Ստկայն ոկը թուի թէ բայթակմը, նենշերմերի հրամանատարը և քաղաքապեաը իրար հետ համաձայնութեան մը չեկան թէ ինչպէ՞ս այս գումարը պիտի բաժնուին։

Վերջապէս, Յոյն Փրօփ. Զէնէտիս հետեւալը կը պատմէ այս գաղանային արքարքներուն մասին։

«Կացիները կը գործածէին զանոնք (առեղանան եղողները) սպաննելու համար։ Զանոնք կը մերկացնէին և միայն ներքնազգեստով կը ձգէին և մհծ փոսի մը եղերքը կ'առաջնորդէին։ Հոն ծունկի կուգային անոնք, իրենց ձեռքերը կոնսակին կապուած, և իրենց գլխուն արուած կացինի հարուածներով չուտով կը սպաննեւէին . . . Նոյն ձեռվ կը սպաննուէին Հայ

եկեղեցականները։ Անոնցմէ մին, Մամբրէ քահանայ, աղօթքի պահուն սպաննուեցաւ — իր տղան կողքին էր կեցած . . . Ան (Կառավարիչ Յայիքը) յաճախ ինծի ըստ թէ ինք և նենշերմերի հրամանատարը պարզապէս գործիքներ էին, իրենց պարտականութիւնը տրուած հրամանները կատարել է. Ո՛չ մէկ Հայ պէտք է մետյան թեր թէ երիտասարդ, կոյր, կազ և կամ անդամալոյժ՝ բոլորը պէտք է տեղահանը ըլլան, անխտիր և առանց բացառութեան։

Օսմանեան Պետութեան ծրագրին մէջ վերոյիշեալ ձեռվ սպանդներ երբեք տարրօրինակ չեն։ Իրենց ամենալայն իմաստով՝ իրազորդում մըն էին որ կարելի է կոչել բոլոր պարտականութեան մէջ թոյնպէս այսպէս կը պատճառաբանէ իր «մարտահրատէրը և հակազդէցութիւն» տեսութեան մէջ։ Այս մարտահրատէրը որ Օսմանեան կառոյցին ուղղուած էր հակազդէցութիւն կը պատճառէր . . . իրենց նոր հպատակներուն հետորպէս մարդկային հօտեր և նախիրներ վարուիլ, մարդկային արժէքները հաւատար վերածելով վրանարնուկին հոգիւի շունին։ Սակայն հօտերու և նախիրներու գոյութիւնը միայն իրենց տէրերուն օգտին համար է. անոնց գոյութեան և ազբելուն ուրիշ որևէ արդարացում չկայ։ Անմիջապէս որ անոնց պիտանի ըլլալը նուազի կամ դադրի, և կամ երբ անոնք նկատուին որպէս թողօն և ոչ թէ սեփականութիւն, անոնք կը սպաննուին։ Մարդկային զոհներուն միակ տարրերութիւնը կենցանինիքներէն այս է թէ անոնք սպաննուելէ ետք կը գագրէին օգտակար ըլլալէ։ Հայոց սպանդը գործնական էր նաև ուրիշ առարկա իշխանութիւնը Թրքական նպատակին, որ է կազմութիւնը համասեռ ազգային կառոյցի մը։

Թրգմ. ԱՐԱՄ Պէլեսն
(Մնացեալը յաջորդիւ՝ 4)

